

ԹԷ ԻՆՉ ՊԱՏՄԵՑ ԹՐԷԲՈՆՀՄԸ^{*}

ԿԱՄ ԻՆՉ Է ՍԻՖԻԼԻՍԼ

ԺԱՌԱՆԴԱԿԱՆ ՍԻՖԻԼԻՍ

Պապը ազոլս է կերեր,
Տգում ակռան է տոեր:

Եւ իրօք յաճախ զաւակներն են որ կը կրենց ծնողքին հիւանդութիւններուն ծանր հետևանքները, ժառանգելով անոնց տառապանքը և աւելին:

Այս ճիշտ է մանաւանդ՝ իմ զոհերուս զաւակներուն, նոյնիսկ թոռներուն համար, որովհետեւ էտպէս ժառանգական ըլլալով, դիւրաւ կը փոխանցուիմ երեխային՝ դեռ արդանդին մէջ գտնուած ժամանակ:

Ծնողներէն զաւակներուն փոխանցուելու մեր կարողութիւնը, զործունէութեան անսահման ասպարէզ մը կը բանայ, ուր երեան կը բերենք մեր ամբողջ հնարամտութիւնը, և նրբին անզթութեամբ մը ու մասնաւոր հրճուանքով կը քայքայենք ընտանիքներ և կը փճացնենք սերունդներ: Որքան երիտասարդ ու կայտառ ըլլանք, այսինքն դեռ նոր հաստատուած հօր մը կամ մանաւանդ մօր մը մարմնին մէջ, և որքան քիչ թունաւորուած ըլլանք դեղերով, այնքան սաստիկ կը հարուածենք երեխան: Իսկ եթէ ծերացած ենք, եթէ տարիներէ ի վեր կը գտնուիմք անոնց քով, կամ դեղերով թունաւորուած ու տկարացած ենք, երեխային վրայ մեր ազգեցութիւնը նոյն համեմատութեամբ տկար կ'ըլլայ:

Պարագային համեմատ կը սպաննենք զայն, կամ կ'այլանդակնենք, արդանդին մէջ իսկ, կամ կը թողունք որ երկութապէս առողջ ծնի ու յետոյ կը հարուածենք և կամ եթէ շատ տկարացած ենք, ակամայ կը խնայենք անոր կեանքին. բայց որքան ատեն որ ամբողջովին բնաջնջուած չենք ծնողներու մարմնին մէջ, մեր անջնջելի դրոշմը կը դնենք երեխային մարմնին որևէ մէկ մասին վրայ: Արգանդին մէջ, անոր աճումի ընթացքին, ներքին այնպիսի փոփոխութիւններ կ'առաջացնենք, որոնք կ'անդրադառնան երեխային կադմին վրայ: Ուանք կը ծնին առանց թևի կամ ոտքի, երբեմն նոյնիսկ առանց գլխի: Ուրիշներ հսկայ գլուխ մը կ'ունենան, ջրով լեցուն (ջրգլուն) և եթէ ապրին՝ յետագային լուսնու (սառա) կամ յիմար ու ապուշ կ'ըլլան: Ուրիշներ ճեղքուած լրթունքով կը ծնին (նոռաքերան) ևայլն:

Յէշողութեանս մէջ դեռ կան բազմաթիւ թարմ օրինակներ: Պատմեմ յատկանշական պարագայ մը, որ ինձ համար, գլուխ-գործոց մըն է և ուր երեան կուգայ ամբողջ կարողութիւնս:

Երիտասարդ մը ատենէ մը ի վեր կը հիւրընկալէր զիս։ Երբ առաջին անգամ տեսաւ չարկեղը (շանքուը), բարեկամներու կողմէ յանձնաբարուած գանազան և փոշիշներ փորձելէ յետոյ, բժիշկի մը դիմեց, որ յայտնեց թէ «ունեցածը սիֆիլիսի չարկեղ է»։ Երիտասարդը գունատեցաւ ու տեղն ու տեղը մարեցաւ։ Ուշքի գալէն ետք, վայրկեան մը խորհեցաւ իր կեանքին վերջ տալ, այնքան սարսափ կ'աղդէր անուն։ Բժիշկը հանդարտեցուց զինքը և սկսաւ ներարկումներով թունաւորել զիս։ Երկար չտեսեց մեր պարոնին սարսափին ու համբերութիւնը։ Երեք ամիս վերջ, տեսնելով որ վէրքը անհետացաւ և ուրիշներ չեն երկեր, իմ տիրապետութենէն ազատուածըլլալ կարծեց, լքեց բժիշկն ու դեղերը և առաջին առթիւ ամուսնացաւ, հակառակ բժիշկէն նախապէս ստացած պատուէրներուն։

Երջանիկ էր ու կեանքը ամէն կերպ կը ժպտէր։ Մոռցած էր զիս, բայց ես զինք չէի մոռցած։ Դեղերու աղջեցութեան տակ երկար ատեն շշմած մնալիք ետք, նորէն բազմացայ, սերունդ մը հացուցի և քանի մը աննշան երկրորդական վէրքեր չինեցի բերնին մէջ և ուրիշ տեղ։ Կարենորութիւն չտուաւ ու մտերիմ համբոյրով մը զիս իր առողջ ու կայտառ կնոջ տուաւ։

Արգանդին վրայ չինած չարկեղս անտեսանելի անցաւ։ Մէկ ու կէս ամիս վերջ, գեռատի կնոջ մարմինը գեղեցիկ վարդապիկներով և շիտերով զարդարեցինք։ Խեղճ կինը չուարած, սարսափած էր այս անպատճի երկոյթին առջև։ Ամուսինը լեղապատառ բժիշկին քոզ վազեց — այս անգամ ալ ուրիշ մը։ Մարդիկ այսպէս են. կը կարծեն որ, բժիշկ փոխելով, հիւանդութեան մը կամ դարմանումի մը ընթացքը կընան փոխել։ Ես անձնապէս դժոու չեմ այս մտայնութենէն, ընդհակառակն, շատ կ'օգտուիմ անկէ։ Անցնինք։ Բժիշկը, այր և կնոջ մէջ խնդիր չյարուցանելու համար, կնոջ չյայտնեց հիւանդութեան էութիւնը — այդ է իր պարտականութիւնը — և սակայն, որեէ պատրուակով մը, սկսաւ դարմանել գայն, նաև ամուսինը։ Զարդուեցանք. անհետացան վէրքերը։ Բայց կինը, բարեբախտաբար, չուզեց դարմանումը շարունակել, չդիտնալով իր հիւանդութեան էութիւնը։

Ամուսինը, ժամանակ մը ստիպելէ ետք, ձանձրացաւ ու ինք ալ լքեց։ Ուրախ էի, որովհետեւ եթէ շարունակէին ամբողջ սերունդովս պիտի փնանայի։ Այսուհանդերձ շատ տկարացած էինք՝ նոր վէրքեր կարենալ չինելու համար։

Ամիսներ անցան։ Օրին մէկը, կինը իր ամուսին հաղորդեց ուրախառիթ լուրը. յզի էր։ Իրենց հրճուանքը չափ ու սահման չունէր. յոյսով և ծրագրիրներով կ'ապրէին։ Մինչ այդ՝ ուժերս

վերստացած էի . անցայ նոր կաղմուող սաղմին մէջ , խանգարեցի անոր աճումը և երրորդ ամսուն՝ սպաննեցի : Կինը վիժում ունեցաւ :


«Ասուուծոյ կամքը այսպէս է եղեր», ըսին այր ու կին , ու նոր յոյսերով ապրեցան :

Քանի մը ամիս ետք , կինը նորէն յղացաւ : Բայց վեցերորդ ամսուն՝ նորէն վիժում ունեցաւ :

Երրորդ յղութիւնը վերջաւորութեան հասաւ . երեխան ծնաւ , բայց վէրքերով ծածկուած (պատ . 1) : Կանաչորակ աղտոտութիւն



Պատկեր 1.



Պատկեր 2.


մը կը հոսէր քթէն . ոտքերուն և ձեռքերուն վրայ բշտիկներ կային : Լեարդը , որուն մէջ հազարներով կը վխտայինք , ուռած էր : Երկու շաբաթ միայն ապրեցաւ :

Զկասկածեցան թէ ես կրնամ ըլլալ վիժումներուն և վերջին երեխային մահուան պատճառը : Զդիմեցին բժիշկին , որ լաւ գիտէր թէ «երբ կին մը , առանց արտաքին լուրջ պատճառի , յաճախակի վիժում կ'ունենայ , պատճառը թրէրոնէմն է . — սիՓիլիսն է» :


«Անզամ մը որ դժբախտութիւն մը գայ , իրարու ետևէ կուդայ . ճակատագիր է» , ըսին , ու շարունակեցին :

Այս ժամանակամիջոցին մենք ալ բաւական ծերացած ու տկարացած էինք : Զկրցանք չորրորդ երեխան արդանդին մէջ մեռցնել և ոչ ալ վէրք շինել : Սակայն խանգարեցինք ներքին գործարանները , և , ծնելին ետք , երեխան այնպէս էր ինչպէս կը տեսնէք

այս պատկերին մէջ (թիւ 2)։ Դեռ չապրած՝ ծերացած էր շարունակ կուլար, առանց որոշ պատճառի։ Անպատճառ կը մերցնէինք, եթէ օգնութեան չկանչէին բժիշկը, որ ճանչցաւ յատուկ դրոշմա ու փրկեց երեխան։ Ժամանակաւորապէս սակայն, որովհետև չթողուցին որ երկարատես թունաւորումով մեղ ամբողջա փնացնէ։ Երբ ութը տարեկան եղաւ, խիժաւոր ուռ շինեցինք ձեռքի մատներուն վրայ (երեխաններուն քով ամէն տեսակ վէրք կը շինենք, երկրորդական կամ երրորդական, առանց նկատի առնելու ժամանակը կամ «շրջանը»),



Պատկեր 3.



Պատկեր 4.

վէրք բացինք, տարի մը «բանեցուցինք», ոսկորներ փտեցուցինք, և երբ, յոզնած, դադրեցանք գործելէ ու վէրքը գոցուեցաւ, տղան հաշմանդամ մնաց։ Յետազային ամուսնացաւ, զաւակներ ունեցաւ. բոլորն ալ վատառողջ էին ու բացի մէկէն, որ գեր կ'ապրի, միւսները մեռան սովորական հիւանդութիւններէ, որոնք հաւանակաբար մահացու չպիտի ըլլային եթէ երեխանները, մեր պատճառով, տկար ծնած չըլլային։

Հինգերորդ զաւակ մը ևս ունեցաւ այն զոյգը որուն պատմութիւնը կ'ընեմ։ Տասը տարի էր անցեր անոնց ամուսնութենէն ի վեր։ Մեզմէ շատերը մեռած էին, տարիքնիս առած էինք։ Ուստի, ակամայ, թողուցինք որ այս մէկը երեսութապէս առողջ ծնի։ Կունտ ու կլոր, աղուրիկ երեխայ մըն էր (պատ. 3)։ Մնողքը ուրախ էին ու հպարտութեամբ ցոյց կուտային. երեխան դրացիններուն. «տեսէ՛ք ինչ լայն ու բարձր ճակատ ունի. խելացի պիտի ըլլայ» կ'ըսէին։ Եւ իրօք, յետազային, տաղանդաւոր դրագէտ մը դարձաւ։ Սակայն մի

զարմանաք եթէ ըսեմ՝ թէ այդ ցցուն ու բարձր ճակատը (ողիմպիական ճակատ) մենք չինք: Այս ալ մեր յատկանիշներէն մէկն է:

Եատ ուշ սկսաւ քալել, մէկ ու կէս տարեկանէն յետոյ, որովհետեւ ոսկորները տկարացուցած էինք. ատոր հետեւանքով ալ սրունքները քիչ մը ծռեցան: Ակուններն ալ ուշ բուսանոմանք ծուռ էին, ուրիշներ պակասաւոր էին՝ ծայրերը կարծէք կոսրտած. կամ մաշած (պատ. 4): Բժիշկները, ատամներու շարուկածքէն և ձևէն յաճախ կրնան հասկնալ թէ ինծի հետ զործունին: Այս թերութիւններէ դատ, երեխան առողջ մեծցաւ և, ինչպէս ըսի, յետագային տաղանդաւոր գրագէտ մը դարձաւ: Միայն թէ, անոր ուղեղին և ջղային դրութեան վրայ դրոշմա դրած ըլլալով, արտառոց գաղափարներ կ'արտայայտէր և նկատուած էր իրեւ ինքնատիպ գրագէտ մը:

Ահա պատմութիւնս, որ իրական է, և որ մասնաւոր հպարտութեամբ կը պատմեմ:

Մոռցայ ըսել թէ ծնողքն ալ, որոնք իրենց անհոգութեամբ չէին կրցած փճացնել զիս, գէշ վախճան մը ունեցան: Հայրը յիմարանոցի մը մէջ վերջացուց իր կեանքը. իսկ մայրը, որուն երակները մաշած էի, 45 տարեկանին կաթուածահար եղաւ:

Այսպէս, ամրող ընտանիք մը տառապեցուցի և քայքայեցի, նիւթապէս, Փիզիքապէս և բարոյապէս: Գլուխ գործոց մը, չէ՞, որ միովին կը պատկերացնէ քայքայիչ կարողութեանս բոլոր աստիճանները:

Այժմ պիտի հարցնէք թէ բոլոր դոհերս և անոնց սերունդը այս վախճանին դատապարտուած են, և ինձմով վարակուած երիտասարդները չե՞ն կրնար կամ պէտք չէ՞ ամուսնանան:

Գրի առաւ՝ ԲԺ. Լ. Գ.

— Միսը մկան կը շիմէ, բայց շաքարն է որ անոր ոյժ կուտայ:

— Տեղ մը բարձրածալու կամ ծամր գործ մը կատարելու համար, աւելի լաւ է ուտել կտոր մը շօֆօլա կամ շաքարեղէն, քան խոշոր պիփրէք մը:

— Կարով և բանջարեղէններով է որ մեր ոսկորմները կը շիմենք, և ոչ քէ միաս:

— Սպանախը, եղերգը (չիքուէ, բատիքիա), կապամբը, զամազան աղցանները (աալաթա), պտուղները աղիմները կ'աւլեն, կը մաքրեն:

— Կանաչեղէնները, գետնախննորը, բանջարը, շողգամը, պտուղները՝ միսին վնասները (արեան մէջ առաջցուցած բ-բութիւնը) կը չեղուացնեն:

ՓՐՈՅ. ՄԱՐՍԻ, ԼԱՊԵ